

զրէ « ձեղունները, ոսկուածըը, և նկար-
ները հիանալի էին¹ »: Իսկ Սարուժարի
Շահ Սէֆիի մեծ վէպին էր, և Զուղայի
արուարձանին հարկը մասնաւորապէս իրեն
կ'երթար, զոր եւ շատ անիրաւութեամբ
կը շորթէր. 22500 լիւրայի տեղ հինգ ամ-
սուան մէջ 200000 լիւրա հանելով ան-
կից²: Այսչափ անձուկ կապ ունենալով
Զուղայի և արքունեաց հետ, իր աչքէն
պիտի չվրիպէր անշուշտ Մինաս³ որ իր
համբաւին և փառքին զագաթը հասեր էր:
Շարտէնի հիացումը աւելի կը սաստկա-
նայ Սիւլէյմանի ամարանոցի նկարներուն
հանդէպ. « Այս շէնքին նկարները, կը զրէ,
որոնց մէջ շատ բերկրանքներ և մերկու-
թիւններ կը տեսնուին, բոլորն ալ ափշե-
ցուցիչ գեղեցկութիւն մը և զուարթութիւն
մը ունին: ... Այս մեծ դահլճին զարդա-
րանքներուն, պզտիկ կենդանազիրներուն
և մանրանկարներուն վրայ գիրք մը կըր-
նայի շարադրել »: Սիւլէյմանի ամարա-
նոցին նկարները Մինասի հասուն հասա-
կի գործը կ'ըլլան, ուր թափած կ'երեւի
իր հանձարին ու վրձինի վերջալոյսի գե-
ղեցիկ զոյները:

Ներելի է յուսալ Մինասի նկարներէն
տեսնելը. թերեւս հետաքննին ուղեւոր մը
յաջողի Սպահանի հնութեանց մնացորդնե-
րուն մէջ անոր նկարչութիւնը ճանչնալ,
կամ Պարսկաստանի անկիւն մը մէկ իւ-
ղանկարը գտնել անոր ոսկից բան մը չէ
հասած մեզի բայց եթէ անուն մը ինչպէս
Տիմանդէսին, Պարրասիոսին ու Ապղէ-
սին:

Հ. Ն. ԱՆՊՐԻՆՅԱՆ

1. Շարտէն, հտ. 8. էջ 95:
2. Շարտէն, հտ. 8. էջ 29:

« Ա Ռ Ո Ւ Ր Ե Ա Ն »

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ ՕՐԱԹԵՐԹ

— տարեկան զին 12 ֆր. —

Գիտել՝ Rédaction « AKHOURIAN » Alexan-
dropol (Caucase).

Ճ Ա Ր Տ Ա Ր Ա Պ Ե Տ Ա Կ Ա Ն

Հ Ա Յ Ե Ն Ե Ղ Ե Յ Ի Ն

(Ե Ե Ն Գ Ը)

Ինչպէս ըսինք՝ եկեղեցին կը կանգնուի
ընդհանրապէս քաղաքին կամ գիւղին կե-
դրոնատեղին. բայց Հայաստանի ճանա-
պարհորդ մը ստէպ եկեղեցիներու պիտի
հանդիպի լեռանց կողքին վրայ, ապառաժի
մը ծայրը կամ ձորի մը մէջ:

Եկեղեցւոյն շէնքին մէջ հրէքը փայտ
չեն գործածած մեր նախնիք, այլ զուտ
քար: Սիւնեաց աշխարհի եկեղեցիները ա-
ւելի կապառազոյն կամ մթազոյն քարով
շինուած են, ինչ որ երկրին ընդհանուր է-
մինչդեռ Արարատայ մէջ՝ մանաւանդ Շի-
րակ գաւառին և Անիի մէջ՝ քաց վարդա-
զոյն կամ կաւազոյն քարեր կը գործա-
ծուին: Եկեղեցեաց տարածութիւնը ընդ-
հանրապէս շատ փոքր է, այնպէս որ ա-
ռանց մեծ ճարտարութեան տանիքը վեր
կը բռնուի որմայից սիւներու կամարնե-
րով: Հին եկեղեցեաց, օրինակի համար
Տեկորոյ եկեղեցւոյն երկայնութիւնը 27
մեդր է որմերով միասին, իսկ լայնքը 18
մեդր: Իսկ Անիի կաթողիկէին տարածու-
թիւնն է՝ 35 ¹/₂ մեդր երկայն և 26 ¹/₁₀
լայն, և՛ ստոյն ընդարձակագոյն եկեղե-
ցիներն են: Վանքերու եկեղեցիները դեռ
աւելի փոքր են, մինչեւ 10 մեդր երկա-
րութեամբ եկեղեցիներու կարելի կ'ըլլայ
հանդիպիլ:

Ընդհանրապէս հայկական եկեղեցիները
գմբեթաւոր են. և այդ գմբեթը տանիքի
կեդրոնէն կը բարձրանայ՝ յեցած չորս սիւ-
ներու վրայ կամ սիւներէ ձեւացուած կա-
մարներու վրայ: Այդ յենարանները կրնան
ըլլալ կամ մոյրեր, այսինքն քառակուսի
ձեւով սիւներ և կամ բոլորածեւ և երկար
սիւներ: Մոյթները և սիւները եկեղեցւոյն
որմէն ըստ բաւականի հեռու կ'ըլլան (մա-

նաւանդ եթէ ընդարձակ է եկեղեցին) ճիշդ խաչաձևին մէջտեղը, իսկ այն եկեղեցիները որոնք մանաւանդ փոքր են տարածութեամբ և խաչաձև քառակուսի՝ իրենց գմբէթը որմայեցելու վրայ կը բռնեն : Որմայեցը երկու տեսակ կընայ ըլլալ, կամ ուղղաճիճ սիւն մը պատին յեցած և կամ շէնքին որմը եռանկիւնաձև անբաշտ շեղած . և այդ պատը որ եռանկիւնաձև կը բարձրանայ՝ իր վրայ կը տանի գմբէթը . այս կերպը շատ ընդհանուր եղած է հին եկեղեցեաց ճարտարապետներուն և մանաւանդ որ զուրսի կողմէն ալ գոգաւոր խորշ մը ձևացնելով եկեղեցւոյն արտաքին պատին միապագադուծիւնը կը կտրէ :

« Բազարատունեաց օրով, կ'ըսէ Վ. Սուրենեանց, երբ ճարտարապետութիւնը ըստ երեւութիւն սկսեց զարգանալ, բայց իսկապէս կորցրեց իր ներքին բովանդակութիւնը, այդ խորշերը իրենց գործնական նշանակութիւնը (որ է իբր յնարան ծառայել գմբէթին) կորցրին և միմիայն գեղեցկութեան էին ծառայում »¹ :

Ս. Հոփսիսիմեանց եկեղեցին (Չև 14) որ 618 թուականի շինուածք մ'է՝ իր հիման վրայ այնպիսի եզականութիւն մ'ունի՝ որ ճանապարհորդներու ուշադրութիւնը գրաւած է : Ինչպէս Չեւին մէջ կը տեսնուի՝ եկեղեցւոյն շէնքը կը բարձրանայ երեք աստիճաններու վրայ և չորս կողմէն վանուածիւն մը կ'ընծայէ շէնքին : Վեցնուկոյ հարկուաւոր եկեղեցեաց մէջ միայն Ս. Մարկոսի Չանգակատունն էր որ Ս. Հոփսիսիմէի եկեղեցւոյն պէս կը բարձրանար հինգ աստիճաններու վրայ :

Եկեղեցեաց տանիքը այլեւայլ կերպով կը ծածկէին . կամ տաշուած քարերով և կամ՝ փոքր կտրած քարեր պնդացող կաւի հետ իրարու կից շարուած՝ շէնքը թէ անձրեւէ կը պաշտպանեն և թէ արտաքին գեղեցկութիւն մ'ալ կու տան : Եկեղեցւոյն տանիքը երբէք լեւրկ չի շինուիր, եթէ անոր յատակագիծը մանաւանդ խաչաձև է :



(Չև 14). — Եկեղ. Ս. Հոփսիսիմէ.

Ճակատին ձևւոյն համեմատ տանիքը այլ և այլ մասերու կը բաժնուի, մաս մը ցած, ուրիշ մաս մը աւելի բարձր՝ անկապ իրարմէ, ինչպէս Ս. Հոփսիսիմէի եկեղեցւոյն վրայ կը տեսնուի, այսպէս յաջորդ շատ մը ձևերու և մանաւանդ Սիւնեաց Ս. Առաքելայք կոչուած եկեղեցւոյն վրայ : Աս եկեղեցին յիշեալ Սեւան վանքին ամենէն հին շէնքն է : Առոտ Ա.ի զուտորը Մարիամ՝ որ Սիւնեաց վասակ իշխանին հետ ամուսնացած էր՝ իր էրկան յիշատակին կը մտածէ վանք մը հաստատել . նոյն ժամանակի նշանաւոր Մաշտոց վարդապետին կը դիմէ և նրիթական ծախքը մատակարարել յանձնառու կ'ըլլայ : Մաշտոց եկեղեցւոյն շինութիւնը աւարտել կու տայ 874 թուականին ու կրօնաւորներ կը հաւաքէ : Ինչպէս կ'ըսէ Հ. Ալիշան, ոմանք Ս. Առաքելայք եկեղեցիս Ս. Պետրոս անուամբ կը ճանչնան (Սիսական. էջ 80) :

Ըստ Զարլիսանի՝ եկեղեցւոյն ընդարձակութիւնն է՝ 20 կանգուն երկայն և 18 կանգուն լայն . շէնքը անսիւն է, խաչա-

1. Տես Վտակ հաւածած Վ. Փափազեանի. սպ. Թիֆլիս :

ձեւ, բայց իւրաքանչիւր թեւ որմոյն թան-
 ձրութեան մէջ բոլորածեւ է: Էկեղեցւոյս
 արտաքին ձեւը ճարտարապետական նուրբ
 յատկութիւն մը չունի, կոշտ ըլլալու չափ
 հասարակ է. և այսպէս են արդէն Սիւ-
 նեաց աշխարհի շատ մը եկեղեցիներու ար-
 տաքին ձեւերը: Սիւնեաց նահանգը, մա-
 նաւանդ թ ի ժ դարերու մէջ, շատ յե-
 տադէմ եղած է ճարտարապետական ա-
 բուեստի մէջ: Երեքտասաներորդ դարուն

գործութիւնը, բայց այս եւս ի սկզբան
 շատ անճաշակ արտադրութեամբ կը ներ-
 կայանայ մեզ (յետոյ պիտի խօսինք այս
 նիւթին վրայ):

Ճարտարապետական գեղեցկութեան
 բացակայութեան վկայ մը պիտի ըլլան
 այն եկեղեցիները՝ որոնք ոչ թէ միայն հա-
 սարակ ճակատներով՝ այլ և հասարակ
 տանիքներով կը ներկայանան մեզ, որոնք՝
 պարզ տան մը ձեւէն տարբերութիւն չու-



(Ձև 15). — Ս. Աստուածածինի Սեւան.

մէջ իսկ զեռ հոն հասարակ ճարտարա-
 պետութեամբ եկեղեցի կը կանգնեն յանուն
 Ս. Գրիգոր Լուսաւորչի Ի Նորատուս աւա-
 նի: Հարաւային և հիւսիսային որմերը
 անպատուհան, զուր ցած և վրան ան-
 համեմատ պայտածեւ կամար մը ձգուած:

Ինչպէս ուրիշ անգամ ակնարկե-
 ցինք՝ ճարտարապետական արհեստը այն-
 քան ընտանի եղած չէ Սիւնեաց նահան-
 գին, բայց այս նահանգն ալ իր եզակի
 արհեստը ունեցած է որ կը փոխանակէ
 վերոյիշեալ պակասին, այս է քանդակա-

նին: Որինակ մը ահա Սեւանայ Ս. Աս-
 տուածածին եկեղեցին (Ձև 15) եռանկուն
 ճակատով. այսպիսի ձեւով եկեղեցիներ
 հազուագիւտ են, որոնք բոլորովին զուրկ
 են հայ արուեստէն, մանաւանդ որ առանց
 գմբէթի են. ծանօթ են Ս. Սիւն եկեղեցին
 (Ձև 16) Սիւնեաց աշխարհին մէջ և ուրիշ
 Ս. Մեգրովր անուամբ Արարատայ Օշա-
 կան գիւղին մէջ:

Սիւնեաց Ս. Աստուածածինը շինուած է
 874ին վերոյիշեալ Մարիամ իշխանու-
 հւոյն խնդրանօր: Ս. Ասաբալայր եկեղեցիէն

աւելի ընդարձակ ըլլալով՝ կղզւոյն կրօնաւորները հոս կը կատարեն ժամասացութիւնք և եկեղեցական պաշտամունքը: Աւրողը եկեղեցին քարաշէն է. արեւմտեան դրան քով գտնուած փայտաշէն ժամատունը 1664ին շինուած է, յետին դարու գործ է նաև փայտաշէն զանգակատունը:

Խմբովին եկեղեցիներ. — Քաղաքներու մէջ ժողովրդեան համար կառուցուած եկեղեցիները իրարմէ հեռու կը հիմնուին.

Խծկօնքի առաջին եկեղեցւոյն հիմնադիրն եղած է Վեստ Սարգիս իշխանը ժԱ դարուն, սա ինչպէս յայտնի է՝ սեւ անուն մը թողած է ազգային պատմութեան մէջ իր մասնըջութեամբ, որուն անյազ փառասիրութեան զոհուեցան թէ՛ Անին և թէ՛ Բագրատունեաց թագաւորութիւնը: Բայց սա իր իշխանութեան օրով թէ՛ կրօնական և թէ՛ քաղաքական շէնքեր կանգնել տուած է, ինչպէս գովութեամբ կը յիշէ ժԲ դարու պատմիչը Սամուէլ Անե-



(Ձև 16). — Ս. Կարապետ, Ս. Աստուածածիմ, Ս. Ստեփանոս, Ս. Սարգիս եկեղեցիք Խծկօնք.

բայց վանքերու մօտերը՝ երկու, երեք, չորս և նոյն իսկ աւելի եկեղեցիներ իրարու կից կամ իրարմէ քիչ հեռաւորութեամբ կանգնուած կը տեսնենք: Այսպէս ահա չորս եկեղեցիներու խումբ Շիրակ գաւառին մէջ (Ձև 16), ասկից շատ հեռի չէ նաև ուրիշ մը Ս. Գրիգոր Լուսաւորիչ անուամբ ծանօթ: Տեղւոյս Խծկօնք կամ Խցկունք անունը կը տրուի. իսկ թուրքերը պէշ-գիլիսէ կը կոչեն, հինգ եկեղեցիներ իրարու մօտ ըլլալուն համար:

ցին. « Մեծապայծառ Վերստն Սարգիս՝ զկնի բազում շինուածոց, զհրաշալի զվանս զԽծկօնս շինեաց, պայծառ պսակազ զարդարեալ զքաւարանն որ է Ս. Սարգիս »: Այդ Ս. Սարգիսն է Ձև 16ի ամենէն ընդարձակ բարձրաշէն և բոլորչի եկեղեցին, որուն ներսը խաչաձև է 11 1/2 մեղր երկայնութեամբ և 11 մեղր լայնութեամբ: Յարզ դեռ կը մնայ արտաքին որմին վրայ 1033 թուականու հնագոյն արձանագրութիւնը և ուրիշներ ժԲ, ժԳ դա-

բերուն գրուած : Միւս եկեղեցիները յա-
ջորդ դարերուն մէջ հիմնուած են , երբ
անշուշտ կրօնաւորները բազմացան և կամ
բարեպաշտ մը իր անունը ուզեց հոս նո-
րաշէն եկեղեցոյ զը հետ թողուլ :

Ինչպէս կը տեսնուի՝ չէ ուզուած իւրա-
քանչիւր եկեղեցին նոր ոճով մը կանգնել .
կրկնուած է նոյն ճարտարապետութիւնը
երեք եկեղեցիներու վրայ . Ս . Ստեփանոսը
(պատկերին մէջ աջակողմէն երրորդը) որ
տասը քայլ հեռու գտնուելով Ս . Սարգիսէն
կու գայ պարսպով մը անոր հետ միանա-
լու՝ բազմակիւն — բուրձածե է աւելի
փոքր քան Ս . Սարգիս :

Իսկ Ս . Աստուածածինը (աջակողմէն
երկրորդը) , Ս . Կարապետ (ձախակողմէն
ստաջիւնը) ու Ս . Գրիգոր Լուսաւորիչ (Չև
20) երեքն ալ քառակուսի ուղղաճիւղ խա-
չածե են ճիշդ իրարու վրայ ձեւուած :


Նորորակ երեւոյթ մը կու տայ Ս .
Սիոն անապատի եկեղեցին կամ միացած
համաչափ ու համանման երկու եկեղեցի-
ներու խումբը գոթա թուրքերը Ղօչապանք
կը կոչեն՝ զոյգ բլլալնուն պատճառաւ . Եր-
կուքն ալ եռանկիւնածե ճակատով 6 X 6
քայլ տարածութեամբ : Միակը պիտի բլ-
լայ բսել է՝ որ իրբեւ քառակուսի հաւա-
սարակող եկեղեցի կը ներկայանայ : Հիւ-
սիսային կողմը եղածը հնագոյնն է : Վանքս
Ս . Սիոն կը յիշուի յառաջ քան Հայոց
թուականը (Ռիսակ . 113) բայց եկեղեցոյս
շինութեան տարին անյայտ կը մնայ վրան
հին արձանագրութիւն մը չի գտնուելուն
պատճառաւ : Ամենահին արձանագրութիւ-
նը 1259 թուականը կը կրէ : Ինչպէս կը
գրէ Ջալալեան , այս հնագոյն եկեղեցոյս
արեւմտեան դրան վրայ կան նրբաքան-
դակ խաչվեմեր , անոր վրայ նոյնպէս նըր-
բաքանդակ լուսամուտ մը՝ որուն վերեւը
մեծ արծիւ մը , խոյ մը կամ ուրիշ արջառ
մը բռնած է իր մագլններով :

Լուսամուտին վրայ այսպիսի արծուի
քանդակներ ունին նաեւ ուրիշ եկեղեցի-
ներու պատուհաններ , ինչպէս օրինակի
համար Թախուի եկեղեցոյն Լուսամուտե-
րը . բայց ստով կարելի չէ հաստատել թէ
արդեօք Ս . Սիոն անապատի այս եկեղեցին
ալ ունի՝ Թախուի եկեղեցոյն հնութիւնը
(թ՞ դարու) և կամ Թախուի եկեղեցոյն
այդ պատուհանները իրենց արծուքան-
դակով թ՞ դարու մնացորդնե՞ր են :

Երբ Ս . Սիոնի կրօնաւորները բազմա-
ցեր են՝ փոքրանակ ուրիշ նոր եկեղեցի մը
հիմնելու՝ նախորդէն քիչ հեռու՝ անոր կից
հարաւային կողմը հիմնած են համաչափ
և համաձեւ երկրորդ եկեղեցին , միացնելով
ներքին դռնով մը :

Շարայտրեղի

Հ . Մ . ՊՅՏՈՒԲԱՆ



ՏԻՐԱԿԱՆ ԲԱՌԻ ԱՐՈՒՍՍՈՎՈՐ ԱՌՈՒՄԸ՝
հայերէնի մէջ 1 .

Ով որ ուշադրութեամբ կարդայ ստղն՝
Ողբիպիանու 15 առակաց երկրորդը 3 , բա-
ւական զժուարութեան պիտի հանդիպի
տիրակոն բառը ճշտիւ մեկնելու համար :
Առակը գրեթէ այսպէս կը սկսի .

« Կրիան հրաւիրած էր ձին վազելու
մէջ մրցիլ և տիրակոնը որոշուած բլլա-
լով , ձին ծաղրածութեան առած էր կրիան ,
և ինքզինքն բուրբուրիին ծուլութեան և
զուարճութեան տուած էր . մինչդեռ կրիան
ասպարէզին մէջ յարատեւ շարժումները
նկնելով , արագութիւն կը ստանար » :

Արդ եթէ այս բառը փնտռենք Ս . Ղա-
գարու նշանաւոր Հայկազեան բառարանին
մէջ , հետեւեալ նշանակութիւնը կը գրու-
նենք . « տիրանական , իշխանական , առաջ-

1 . Իտալացի երեսասարդ հայաէջը , Տըքթոր ԾԱ-
ՍՈՒԻ ԱմՈՅ , որ Նեմեսիոսի Հայկական Քարգմանու-
թեան վրայ ուսումնասիրութիւն մը հրատարակեց վեր-
ջերս , հետագայ ճառուածը գրած է յատկապէս Քերթիս

համար , ի յայտ բերելով տիրակամ բառի անյայտ մնա-
ցած մէկ իմաստը : Ի .

2 . Տպ . Վենետիկ Ս . Ղագար . Մեթեթար Գոշէ ա-
ռակաց յաւելուածին , 185է :